

նուն հեղինակաց գովութիւնները մէկիկ մէկիկ դնելը , բաւական է ըսելը որ իրեն վրայի ներբողը Դաղղլիոյ Ճեմարանին մէջ խօսեցաւ Խասին՝ որ թէպէտ և նախանձորդն էր Վառնէյլի ու միշտ ալ պիտի ըլլսն մէկմէկու իրենց անմահ գրուածքներավը , բայց սակայն լաւ Ճանչցած էր իր նախանձորդին ու նեցած մեծամեծ ձիրքերն ու սեպհական կատարելութիւնները որոնց ինքը չէր հասներ , ինչպէս մտքի Ճոխութիւն ու հարստութիւնը , թէպէտ ուրիշ կողմանէ ինքն ալ իր յատուկ զարմանալի կատարելութիւններովն ու մանաւանդ արուեստովը զանիկայ կը գերազանցէր :

Ո՞ենք կ'ուզէնք դալ անգամ՝ Բոռնէյլի Ճաշակ մը տալ մեր բանասէր ընթերցողացը՝ Պողիկտոսի ողբերգութենէն մաս մը մեր արդի թարգմանչացը մէկուն թարգմանութեամբը դնելով . որուն ամբողջն ալ յուսանք որ ատենօք առանձին ՚ի լցո ընծայուի , մանաւանդ որ կերտով մ'ալ մեզի ազգային է այս ողբերգութիւնը՝ զիւցազնին Հայկազն ըլլալով . որով և ուրիշ քաղցրութիւն մը ունի մեզի համար :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Կարոլոս Մարրել :

Ո՞ւժին դարու Խւրոպիոյ պատմութիւնը խիստ խառնակ ու աղիտալից գեպերովլէցուն է . իշխանները ամէն կողմանէ բռնացած բոլոր ժողովուրդը կեղեքելու հետ էին , և միանգամայն իրարու հետ ալ թագաւորական ժառանգութեան վրայ անդադար արինահէղ պատերազմներով կ'անցընէին : Եւ վերայ այսը ամենայնի միշտ եղած են նաև այնպիսի գեպեր ու գտնուած են այնպիսի անձինք ալ որ քաջութեամբ ու խելքով փառաւոր անուննին յետագայից աւանդեր են : Իսոնցմէ մէկն է նաև Կարոլոս Ո՞արթէլ որուն վարքը համառօտիւ մը դնենք :

Կարոլոս Ո՞արթէլ Պէտարասիայի Պիեռինսոս Հերիստոալ դքսին որդին ճնաւ 691^ն : Հօրը մահուանը հետեւեալ տարին այսինքն 715^ն Կարոլոս ձեռք առաւ հօրը իշխանութիւնը , և իշխանութեան նը հետ մէկտեղ ժառանգեց անոր քաջութիւնն ալ ու մէկէն պատերազմհրատարակեց Քիլդերիկոսի Բ Փրանկաց թագաւորին գէմ . և իր անպարտելի քաջութեամբը՝ թշնամւոյն միշտ յազգով գանուելով 718^ն Քիլդերիկոսը գահէն վար ձգեց ու տեղը Քիլդեր չորրորդ անունով մէկը դրաւ : Մտեն անցնելով երբոր այս ողբամելի Քլոդէրը մեռաւ , Ո՞արթէլ Քիլդերիկոսը նարէն աթուը գարձուց . բայց չէ թէ ասով իր անձնասիրութեան գէմ ընելով , այլ մանաւանդ թէ զանիկայ իր շահուն ու հանգստեանը զոհ մը ըրաւ : Ռունադատեց աս նոր թագաւորը որ զինքը պալատին հրամանատարն ընէ , և երբոր հաւանութիւնը բերնէն առաւ՝ սկսաւ ամենայն արքունական բացարձակ իշխանութիւնը բանեցընել . իսկ Քիլդերիկոս և ոչ պզտի բանի մ'ալ իշխանութիւն ունէք :

Երբ մեռաւ Քիլդերիկոս 720^ն և իրեն յաջորդեց Ժէրիմի երրորդ , գարձեալ Կարոլոս իր առջի պիհակին մէջ մնալով իր իշխանութիւնը կը բանեցընէր : Լոյս միջոցիս յաղթեց Լոտ Կաւիտանիոյ գքսին , և ստիպեց զանիկայ հարկ տալ Փրանկաց թագաւորին : Լոկէց վերջը գարձուց Կարոլոս մէկն իր զէնքը Ո՞արակինոսաց գէմ Լոկուիտանիոյ գքսին աղաշանքովը և Փոււաթիէի դաշտին մէջ բանակեցաւ Լուստրոյ , Լուստրասիոյ և արևմտեան Կերմանիոյ գունդերուն հետ մէկտեղ , որոնք իր հրամանովը ժողովուած էին 732^ն : Լոթը օր երկու բանակ դիմացէ գիմաց մէկզմէկ գիտելէն ետև՝ Ո՞արակինոսք իրենց բազմութեանը վրայ վստահացած պատերազմը սկսան . ան ատէն Կարոլոս պատերազմի նշան տուաւ և Կերմանացի և Փրանկ զօրքերը իրենց կացիններովը ու թուրերովը սկսան ցորենի պէս քաղել զՈ՞արակինոսները , և



Կարողոս Մարքել :

Կըսեն թէ թշնամեաց կողմէն 375,000 հոգի ընկեր են այն պատերազմին մէջ։ Այս պատերազմը ամբողջ օր մը քշելէն ետև՝ սարակինոսաց Վարահիման սպարապետին մահուամբը Փրանկները փառաւոր յաղթութիւն կանդնեցին։ Այս յաղթութեամբ Կարոլոս ստացաւ Այրթէլ անունը որ Ուռն ըսել է։ Իբրև թէ զթշնամիները ուռամբ խորտակեր է այն պատերազմին մէջ։ Կարոլոս Փուաթիէի յաղթութեամբը քաջալերուած սեսնելով որ Արակինոսները չեն գաղբիր Անկըտօք և Փոռվանս գաւառներուն վրայ յարձըկելէն։ Ելաւ նորէն վրանին և վարնտեց զիրենք այն երկիրներէն և առաւ ձեռքերնէն Այսինէա գաւառը և Կարոլոյի սահմանէն հալածեց։

Կարոլոս ասկէց վերջն ալ իր զինուցը հանդիստ չտուաւ ։ վազեց ապստամբ Փրիզոնաց վրայ և զիրենք նուածեց և ստիպեց ուղղափառ կրօնքը ընդու-

նելու։ Ծմէրիձիի մահուընէ ետև որ 736ն հանդիպեցաւ, ուրիշ թագաւոր չդրաւ յաջորդ, հապա ինքը նատաւ աթոռը Փրանկաց դուքս անուամբ՝ առանց թագաւորական պատուանուան։ Իր ծերութեան ժամանակը վայելեց իրեն իշխանութեան և փառացը պտուղները և մեռաւ հոկտեմբերի 22ն 741ն Արէսի աւանը, քսանը հինգ տարի իշխանութիւն ընելէն ետև։ Շատերը տրտմեցան իր մահուանը վրայ լծէ իբրև պատերազմողմի և թէ իբրև իշխանի։ Կարոլոս ատելի եղաւ կղերին՝ անոր տուած նեղութեանցը պատճառաւ Արակինոսաց պատերազմին ժամանակ։ Բայց օրհնեց զինքը Պապը Առմարտացւոց և Քունաց դէմըրած օգնութեանը պատճառաւ։ Իր մահուընէն ետև թագաւորութիւնը իր երկու որդիքը մէջերնին բաժնեցին։